

Մ Ս Ե Ր Ե Լ Ա Ռ Ի Ք Բ

Մ Ս Ե Ր Ե Լ Ա Ռ Ի Ք Բ

Տահաճի Պիեանդիկն թողադուրդ:

Վաղրեա գրեթէ երկու տարւոյ պէտք ունէր արեւմտեան Ափրիկէի՝ Տասնմէկ սեւաւ մորթ իշխանն կատարելապէս նուաճելով Տպատակեցընեան: Եւ այս գործն՝ որ գաղղիացի Տոտս (Dodds) զօրապետին էր յանձնուած, ստուգիւ գիւրին չէր, որովհետեւ առ Տասնմեացիս ոչ միայն ազգին ընդհանուր պաշտպանութիւնն նուիրական պարտք կը համարուի, այլ նաեւ իշխանն անձին պաշտպանութեան համար ունի Ամբողջեան քաջամարտ գուռը մը, որ 800 մարտիկ յամուսնութենէ ինքնակամ հրաժարեալ կանանցմէ կը բաղկանայ, որոնք իրենց յանգրնութեամբն ու քաջարտութեամբն այրերն ալ կը գերազանցեն: Իրենց պաշտպանութեան գործիներն էին՝ գաշոյն, գերանդի, աշնդն, եւ սակէ զատ ուրիշ բազմաթիւ կրկնահար հրացաններ եւ հին ատրճանակներ: Բայց այս ամենայն չկրցաւ իրենց օգնել: Եւ մին 1893 Սեպտեմբերին գաղղիացիք պատերազմն վաստակեցան. իսկ իւր մարդիկներէն լքուած ու մասնուած Բամբուր թագաւորն մերթ այս եւ մերթ այն գիւղի մէջ կը պահուէր, իւր անձին հետամուտներէն պրծելու համար: Այս աննպատակ բախտէն պատահելու եւ ֆէրիշերագութն ու իմանդադատութիւնը շարժելու համար, 1893եորդ տարւոյ Սեպտ. 30ին Պէհանդին վերջին մարդադոհը կատարել տուաւ իւր քով մնացած սակաւամիւ գերիները մորթել հրամայելով: Սակայն դիք իւր ջերմ աղաչանաց շնորհիւ, եւ գաղղիացիք ստակապէս կը հալածեին: Եւր վերջապէս ի յետին կարտութեան հետամոյց մերձեանին իմացաւ, մեծ ցաւով իւր մայրն ալ զոհել հրամայեց, որպէս զի անդի աշխարհքն իւր իշխելէ հօրը հաւատարմութեամբ պատմէ հոս իրեն պատահածներն որ թերեւս ստոր գարման տանին: Սակայն դեռ նոյն օրը Յունուար 25ին ստիպուեցաւ Պէհանդին փոքր գիւղի մը մէջ յաղթական գաղղիոյ կամաց առանց պայմանի անձնատուր ըլլալ: Պէհանդին Տոտս զօրապետին տարուեցաւ եւ անկից քոտոնն ծովեզրեայ քաղաքն՝ ուր կաղնու ստուար տախտակներէ շինուած պատուարի մը իւր բաղմաներունը ընտանեօրը հանդերձ արգելուեցաւ:

Վաղրեացի նմանահան մը ինչպիսի իշխանէն որ իւր ընտանեօքն հանդերձ լուսանկար

շարունակեան, փրկարար շուռականի խոնարհ երկրպագութիւնը: Արդ ինչ որ Հիւրեկարսներու եւ Փիլոմեաններու քով մուտ սկսած է գտնել, կարող է Հռիփսիմէներու եւ Սաթիկիներու քայն ալ գտնել. եւ եթէ Հեղինակը ապագային այս տեսակ խնդիրներու հայեցող մատուցին մեջցիրուցան, յայտնի ու լռելեայն հաղորդած սկզբունքները ճոխացնելով մէկ ամիսի եւ լուսաւոր գլուխի մէջ դետեղէ, առաւել էսս շնորհապարտ կը կացուցանուի իր ընթերցողները:

Յովհաննիսիան ՄԻՏՐԱՆ. — Կոստանթնուպոլիս 1895 Տպագ. Առատրեան. 12, էջ 16, 9հիմն 1 գը:

Հեղինակը ծանօթ է արդէն իր ժողովրդական բանաստեղծութեանց բովանդակութեամբն ուրիշ հրատարակութիւններով, որոնք հասարակութեան մէջ ընդունելութիւն գտած են: Իր «Սիոփանք Ռամկին», սպասուած է, իսկ «Իլլական կեանքի Նուազներ», արդէն երկրորդ տպագրութեան արժանացած են. այժմ կ'ընծայէ մեզի Հեղինակը իր թէեւ փոքրիկ բայց սիրուն քնարիկը, որ ութը համեմատաբար համառու ու ընդարձակ ոտանաւոր (ժողովրդական երգեր) կը բովանդակէ. «Համո», «Անճարակ», «Ընթերցիկ խաթուն», «Խաչն առաջը», «Խման գիշերը», «Թըրալը կեմ», «Արժապետին Յորբեւանը» եւ «Նոր փեսան» են այս երգերուն խորագիրները: Ոտանաւորներն ընդհանրապէս լուս կազմուած են սահուն են. «Խման գիշերէն» հետեւեալ պատասխիկը

Ուր մինաց, ճըր է առ տարի գարուն,
Փոշին ու քրտիքը ամառ օրերուն,
Հասուն փոստ անուխ, կը տիրէ ձմեռ,
Փողոյն ինկեր եմ, կէս մերկ կիսամուտ:
Խօսքը մէջերին, ալ շունիմ շապիկ,
Ոտքերս որ ըսես, շատոյց են բապիկ,
Ա՛խր կը քաշեմ շոր հացի մը քլում,
Վայ է ինծի պէս մարդուն շուրջըստ:
Հայ գէշ կատակ չէ, ծերուկ Ս. Յակոբ,
Թութուէ մորտքդ, ձուռն թափէ լոփ լոփ:
Ո՛վ, ո՛վ, ինչ ցուրտ է, ստուեր է գետին,
Զըմուռ կայ ձըմեռ, գեռ ասոր ետին: Եւն

Փոքր ի շատ լոյս կը սիրէ. «Ընթերցիկ» ներքին յատկութեան ու լեզուական նկարագրին վրայ. Պր. Յովհաննիսեան սիրող է ժողովրդական պարզութեան, իսկ լեզուի կողմանէ կ'ընտելի ոչ այնչափ ժողովրդական իսկական ուսմիտքի որչափ ընտանեկան բարբառի: «Քնարիկն» ութը թերթը յաճախ յանկուցիչ տպագրութիւն կը թողուն ընթերցողին վրայ:

Հ. Ա. Ա.

